

մահուան հարուածն ընտանեաց մէկուն վրայ կ'իջնայ : (Թ) որ ամառ ատեն հանդիպի , պզտի փոսի մը մէջ կը թաղեն , և վրան ծառի ճիւղեր կը տնկեն : (Թ) որ ձմեռ ատեն է , խրճիթի մը մէջ կը դնեն դիակը , և գերեզմանին վրայ կացին մը , դանակ մը , աղեղ մը , նետեր , ծխախոտ , ծխափայտ մը , դգալ մը և գաւաթ մը կը ձգեն :

Արբոր Ամոյետ մը իր ազգականին գերեզմանին քովէն կ'անցնի , պարտական է ռէն մը մորթելու և ուտելու քովն եղած ընկերներուն հետ՝ ի յիշատակ մեռելոյն : Յետոյ ցիցի մը վրայ կ'անցընեն կենդանւոյն գլուխն ու գերեզմանին քով կը տնկեն : Այրիներն ՚ի նշան սգոյ ցան և ցիր կը ձգեն իրենց մազերը . և երբոր սգոյ ժամանակը լըմըննայ , նորէն երկու կը հիւսեն և երրորդ հիւս մըն ալ կ'աւելցընեն որ մէկ ականջին վրայ կ'իյնայ . այսպէս կը շարունակեն մինչև ՚ի մահ :

Հագուստի կողմանէ ( ) սղեաքներու կը նմանին , բայց Ամոյետները գլուխնին չեն քերծեր ամենեւին և մօրուքնին ալ կը ձգեն : Անանց զգեստը քանի մը տարբերութիւններ ունի . ( ) սղեաքներու պէս քոզ չեն գործածեր . իրենց գլուխն ու երեսը բաց կը պահեն , ՚ի բաց առեալ ճանապարհորդութեան միջոցը . մազերնին ալ չեն կապեր . իսկ ականջներնուն բուստէ գինդեր կը դրնեն : Ատմուռաննին սովորաբար զեղին ռէնի մորթով շինուած է , որուն վրայ կերպասի կտորներ յարմարացուցած են , եզերքը չուխայէ ժապուինաւ պատած է , և ստորին կողմը գեղեցիկ մուշտակաւ մը . ասոր առջևի կողմը բաց ըլլալով , գտուով մը կը պնդեն զան : Անդհանուր խօսելով , ազտեղի է այս ժողովուրդը ( ) սղեաքներուն պէս :

Շատ մեծ յարգ չեն տար Ամոյետք կանանց . անոր համար այս յետինները ոչ երբէք իրենց էրկանցն հետ կերակուր կ'ուտեն . և տնական աշխատութիւններէ քիչ մը շունչ աւնելու համար չեն կրնար խրճիթին քովերը շրջան մը ընել , որովհետև իրենց տգէտ էրիկ-

ները մտքերնին դրած են որ երկրորդ գիշերը գայերը կու գան ու իրենց ռէնը կ'ուտեն :

Ամոյետներու լեզուն խիստ է , կու կորդային , և ամենեւին մէկ լեզուի մը չնմանիր . հանդերձ այսու՝ հանգեսներու ու պարու միջոց անպակաս են զանազան երգեր :

## ՏՆՏԵՍԱԿԱՆՔ

### ԱՌՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Սննդարար պարարտ գոյացութիւնք կենդանաց :

Արբոր — Այս պարարտ գոյացութիւնս , որ այլ և այլ սննդարար պատրաստութեանց մէջ քան զամենաւելի գործածականներէն մէկն է , կրնայ դիւրաւ հանուիլ սերէն կամ կաթէն սաստիկ բախմամբ երկար կամ կարճ ժամանակ մը . ու մեծամեծ կալուածներու մէջ Վաղղիա և ընդհանրապէս Անգղիա ու Սկովտիա այս բախումնս ձիով կամ շոգեշարժ մեքենաներով կը կատարուի :

Արագը քանի որ թարմ է , հազորդ է կաթին կամ սերին որպիսութեանցն ու սկից առաջ կու գայ : Այս բանս դիւրին է ըմբռնել , վասն զի կը պահէ մաս մը այն հոտաւէտ նիւթէն , որ գլխաւորապէս կաթընտու կենդանւոյն կերած թարմ կամ չոր խոտէն կը գոյանայ : Այս թեթեւ հոտաւէտութիւնս , որով կը զանազանի գեղեցիկ մարգագետիններու վրայ կ'ընած կաթը , կարագին մէջ ալ կը մնայ , ուր շատ անգամ կը գտուին նաև մաս մը շիճուկ , քիչ մը պանրանիւթ և թթու : Վիտուած է որ շատ կը տարբերի կարագին համը ըստ արօտից , ըստ տեղեաց , ըստ եղանակաց և ըստ այլ և այլ կենդանեաց : Քանի մը երկիր կարագը փափուկ կ'ըլլայ , սերաւոր , ախորժահոտ . ուր ընդհակառակն այս երկիրներուն մօտ տե-

զուանք կարագը բոլորովին տարբեր յատկութիւններ կ'ունենայ . աւելի ամուր կ'ըլլայ , պարարտ հոտ մը և սպիտակորակ գոյն մը կ'ունենայ . տեպն ու համը այնչափ ախորժական չեն ըլլար , երբեմն նաև գարշումն կը բերեն : Ընդ կարագն՝ որ բնականօրէն թեթև և նարնջագոյն դեղնի կը զարնէ , ընդ հանրապէս լուապոյն կը սեպուի . բայց այս նշանիս վստահիլ չըլլար , վասն զի գնողաց աչքը խաբելու համար շատ անգամ կաթը կը ներկեն՝ խնոցիին մէջ դեղնացուցիչ գոյացութիւններ դնելով<sup>1</sup> :

Վարագին ինչն իբև աբուելլ : — Վոր շինուած կարագն աղատ օգուն մէջ թողլով շուտ մը երեսանց կ'այլայլի , գոյնն աւելի կը գորշանայ , մասնաւոր ծթուած հոտ մը կ'առնու և աւելի կամ նուազ կծու համ մը կ'ունենայ : Ընդ փոփոխութիւններս որ ամուռուան տաքուն շուտ մը կը տեսնուին , օդոյն թթուածնին ազդեցութեն առաջ կու գան , որ խմորմունք կը պատճառէ , և այս խմորմունքս պարարտ չէզոք գոյացութիւնը կը տարբաղադրի . այն ատեն աղատ մնացած պարարտ թթուները ըստ մասին կ'այլայլեն կարագին համը , իսկ թռչական սաստկահոտ պարարտ թթուներն ալ ու որսիտացումէ ծագած քանի մը գոյացութիւնները ծթուածութիւն կը պատճառեն , որուն անպատեհութիւններն ամենուն յայտնի են :

Վահպանոթիւն կարագի : — Վարագի պահպանութեան այլ և այլ հնարքնե-

րը գլխաւոր սկիզբն ունին օդոյ կամ խմորմանց արտաքսումը , ինչպէս նաև բարեխառնութեան նուազումը :

Ստի թարմ կարագին պահպանութիւնն երկարելու համար պէտք է զայն լաւ մը կոխել մանր անօթներու մէջ , ու երեսը քանի մը հարիւրորդամէզը թանձրութեամբ ջրով ծածկել . միայն թէ այս ջուրն յառաջագոյն եռացած ու պաղած ըլլայ : Ընդ օր ջուրը նորագելով՝ թարմ կարագը կրնայ պահուիլ դիւրաւ ու թը կամ տասուերկու օր , և գործածել ուզելով՝ պէտք է ամէն անգամ երեսէն առնուլ հորիզոնական զրըքով , որպէս զի միշտ մակերևոյթը նորոգուի :

Ընդ հնարքս աւելի կատարելագործուելով , կարագի վաճառականութեան մէջ ալ կը գործածուի : Ընդ այս բուսական է փոխանակ պարզ ջրոյ թեթև թթուախառն ջուր առնուլ , խառնելով վեց կրամ տորտական թթու<sup>1</sup> և վեց կրամ կրկնածխուտ սոտայի<sup>2</sup> առ մի լիտր ջուր . և կամ լաւ ևս՝ իբր երեք կրամ քայխական<sup>3</sup> կամ տորտական թթու :

Վարագին զանգուածն այս հեղուկիս մէջ կը դրուի , որ բոլորական տարածոցին և ոչ երկու կամ մէկ տասնորդն է , և թանսգէ զլանաձև անօթներու մէջ կը պահուի , ու խուփն ալ անագով կը գոցուի :

Վարկու ամիս ետքը , նոյն իսկ 15 և 20<sup>0</sup> բարեխառնութեամբ , այս կերպով պատրաստուած կարագն իր թարմութիւնը բոլոր պահած կ'ըլլայ : Վթէ հարկ չըլլայ տեղէ տեղ փոխադրելու , կրնայ խեցեղէն կամ ապակիէ անօթներ ալ գործածուիլ , և ասոնց խուփը լաւ մը գոցելով ու կցուածքին մէկ երկու շերտ թուղթ փակցընելով :

Ընդիւ կարագը կրնայ երկար ժամանակ պահուիլ ինքն իրեն աւուրեւէն , թէ որ ըստ կարի իրմէ վերցուի միջան-

1 Ըստ Բերգելիոսի , կովու կաթին սերը կը բովանդակէ առ 100 ,  
 կարագ բախմամբ հանուած . . . . . 4.5  
 Պանրանիւթ կարագի կաթին մէջ ( պահելով 0.5 և 1 կարագ ) . . . . . 3.5  
 Շիճուկ . . . . . 92  
 Գիւղական անտեսութեան մէջ , կարագի կաթը , ինչպէս նաև մածնած կաթէն վազած շիճուկը , օգտակար կերպով կը գործածուի իբր ըմպելիք և սնունդ արանց , կանանց և տղայոց : Ընդ սպառմանէս մնացածն ալ խոցերու կը տրուի գիրքընելու համար : Հոլանտա կաթին շիճուկով հաց կը շագուեն փոխանակ ջրոյ . և թէ որ ծածուած թարմ կաթէ սուաջ կու գայ , նաև պահիր կը շինեն :

1 Գ.Պ. Acide tartrique.  
 2 Գ.Պ. Bicarbonate de soude.  
 3 Գ.Պ. Acide acétique.

կեալ կաթնային մասունքը հետզհետէ լուացմամբ պաղ ջրով . բայց այն ատենը թարմ կարագին յատուկ ախորժական համը կը նուազի : Ջուրն աղէկ մը ցամքեցընելէն ետքը՝ պէտք է շաղուել կարագն իր ծանրութեանն առհարիր չորս կամ ութ մաս ճերմակ ու չոր բարակ ծեծած աղով . վերջէն լաւ կոխել հողէ նոր կամ մաքուր անօթնէրու մէջ, բայց այնպէս՝ որ մէջը պզտի դատարկութիւն մըն ալ չմնայ, որպէս զի օդ չբնակի, երեսն ալ գոցել ցանցառ հիւսուած կտաւով մը, և վրան դնել խաւ մը սպիտակ աղ որ մինչև անօթին շրթունքներն անցնի, և բերանն ամուր լաթ մը ծածկած եզերքին պինդ մը կապել :

Երբ պէտք ըլլայ այս անօթներէն մէկը բանալ, երեսի աղէ խաւը վերցընելէն ետև, պէտք է նայիլ որ կարագն հորիզոնական գրքով առնուի, ու վրան ջրով ծածկուի, ինչպէս ըսինք վերագոյն թարմ կարագին համար, որպէս զի օդոյն շօշափմունքն արգելուի :

Սկովտիա ծեծած աղին հետ կը խառնեն քիչ մըն ալ շաքար, երրորդ կամ քառորդ մասամբ, որով աղին քանակը կը նուազի և խառնուրդն անոյշ համ մը կ'առնու :

Հալած կարագ : — Կարագի պահպանութեանն համար գործածուած հին հնարքներէն մէկն ալ է տաքցընել զայն մերկ կրակով, կամ լաւ ևս տաք ջրով, ինչուան եւացած ջրոյն բարեխառնութեանը մօտ (100°), մինչև որ միջանկեալ օդն ելլելով երեսը բերէ մաս մը պանրային մածնած նիւթէն, որ կ'առնուի պարզուտով . իսկ ջուրն ու ազոգացեալ նիւթոց աւելորդն անօթին յատակը կը նստին : Արտեսնուի որ այս հնարքովս կարագէն ջուրը, խմորմունքներն ու օդը կ'արտաքսին . ուստի հիմա թէ որ այն հեղուկ կարագը կամաց կամաց հողէ մաքուր ու չոր անօթներու մէջ փոխադրուի, ու պաղելէն ետև երեսը խաւ մը աղով ծածկուի, վերջը խուփն ամուր մը գոցուի, կամ անօթներուն բերանը մագաղաթ պարզած

պինդ մը կապուի, որով արտաքսուած կ'ըլլան կարագէն ջուրն, օդոյն թթուածինը և ազոգացեալ գոյացութիւններն, որոնք գլխաւոր պատճառք են խմորման, և հետևաբար կարագին ծթուելուն : Այս հնարքովս հալած կարագը կրնայ պահուիլ մէկ տարուընէ միւս տարի, և կը գործածուի այլ և այլ կերակրոց պատրաստութեանը մէջ . բայց համը նուազ ախորժական է քան զթարմ կամ թեթև աղած կարագը, որ աւելի ընտրելի է պարզ ուտելու համար :

Կարագի հարագի : — Կարագին յարգը առաւելապէս կաթին կամ սերին որպիսութենէն կը կախուի, քան թէ ուրիշ պատճառներէ . ուստի յառաջագոյն ըսինք թէ ինչ ազդեցութիւնն կաթին վրայ կաթընտու կենդանեաց սնունդը, ցեղը և անոնց առողջութեան վիճակը :

Կարագին աւրուելուն բնական պատճառներէն մէկն ալ է սերին ու կարագին մէջ գտուած շիճուկին խմորումը, կամ նոյն իսկ այս նիւթոց բորբոսումը, և մասնաւորապէս խնոցիին մէջ գոյացած բորբոսումը, որուն մէջ կաթը կը ծեծուի, և գործողութիւնը դադրած ժամանակը թրջած ու օծուած կ'ըլլայ գործարանական գոյացութիւններէ : Առանձինն խնամք տանելով յառաջագոյն մաքրելու խնոցին, այս անպատեհութեանս առջևը կ'առնուի, ապա թէ ոչ կրնայ կարագին բորբոսի սաստիկ անախորժ համ մը տալ : Ի վերայ այսր ամենայնի կարագն ալ ազատ չէ խարդախմունքէ, ուստի օգտակար է գիտնալ թէ ինչպէս այս բանս ճանշնալու է :

Կ'ըլլան երբեմն կարագի մեծ կամ պզտիկ զանգուածներ, որոնց բոլոր մակերևոյթը թանձր խաւով թարմ ու ազնիւ կարագ պատած կ'ըլլայ, իսկ մէջն ըստ մեծի մասին աւելի նուաստ յարգունեցող կարագ կ'ըլլայ, և երբեմն նաև աւելի կամ նուազ աւրուած կարագ կ'ըլլայ : Այս խարդախութիւնս իմանալու համար բաւական է փորձիչ գոր-

Ճւուլ մը այս զանգուածներուն կեդրոնէն մաս մը կարագ հանել, և վարի ծայրին համն առնուլ :

Արբեմն ալ կը խարդախուի կարագը մէջը եփած ու ծեծած և մետաղէ մաղէ անցած գետնախնձոր խառնելով : Այս ալ ճանչնալն ամենազիւրին է . բաւական է առնուլ մաս մը այս կարագէն և պզտի սկուտեղով կամ մէկ ծայրը գոց ապակիէ խողովակով տաքցընել 50° գաղջ ջրոյ մէջ քիչ մը ժամանակ . կարագը բողբոլին կը հալի . և շուտ մը անօթին յատակը կ'իջնէ գետնախնձորին հոյզը , ինչպէս որ և իցէ օտար գոյացութիւն որ խառնուրդին մէջ կը գտուի և հալած պարարտ նիւթէն աւելի ծանր է :

Անօթին յատակն իջած գետնախնձորին մասը գաղափար մը կրնայ տալ թէ ինչ համեմատութեամբ է խառնուրդը , զոր զիւրին է ճիշդ գտնել, եթէ հալած կարագն երեսէն առնուի և զիրար ռետնի եղին մէջ հարուի , որ կարագը կը լուծէ և զուտ գետնախնձորը կը թողու , ու մզանքի մը վրայէն ժողվելով գետնախնձորին մասը , վասն զի ռետնի եղը զիւրաւ մզանքէն կ'անցնի տանելով հետը հալած կարագը :

Աւելի պարզ կերպով կրնայ բաժնուիլ կարագէն ծանր նիւթերը . և առ այս պէտք է հալեցընել կարագը 50° գաղջ ջրոյ մէջ շարունակելով իբր ժամ մը , ու ետքէն թողուլ հանգիստ որ պազի : Այնքան նիւթերը ջրոյն յատակն իջնելով զիւրին է ճանչնալ զանոնք , և կարագին կորսնցուցած ծանրութեանէն կ'իմացուի թէ խառնուրդն ինչ համեմատութեամբ օտար նիւթեր կը բովանդակէ :

Այնպիսի հնարքներով կրնայ իմացուիլ թէ արդեօք այսպիսի օտար նիւթեր խառնուած են խողի զիրուցին կամ ուտելի ուրիշ որ և իցէ պարարտ գոյացութեանց մէջ :

ԲՆԱԿԱՆԻՔ

ԲՆԱԿԱՆ ՊՍՏՄՈՒԹԻՒՆ

Մարդկային հրէշաւորութիւնք :

Հրէշ կ'ըսուին այն գործարանաւոր երեւակայական էակներն , որ իրենց կազմութեամբ կը հեռանան գործարանաւորութեան հասարակ օրէնքներէն , հաղորդ ըլլալով միանգամայն մարդու և կենդանուոյ : Հիներն անգէտ բնութեան օրինացն ու վառվռուն երեւակայութեամբ զգածեալ , բազմութիւն հրէշներու ստեղծեցին , որոնք այլ և այլ սեռի կենդանեաց զուգաւորութեանէն ծնուցին : Այսպիսիք էին , օրինակի համար , հարպեայք , ձիացուլք , սփինքսք , գորգոնայք , Սկիլլա , փառնայք , այծամարդք , սիրենայք և ասոնց նման ցուցանքաւոր էակներ , որոնք միայն հին բանաստեղծից երեւակայութեանը մէջ գոյութիւնն առին . վասն զի բնութիւնն հաստատուն օրէնք մը ունի , որով այլ և այլ սեռի կենդանեաց զուգաւորութիւնն անբեղմնաւոր կը մնայ , և կենդանեաց այլ և այլ դասուն և այլ և այլ սեռին նախնական տիպն անփոփոխ կը տեսնուի զարերէ ետքն ալ . ինչպէս բոյսերն՝ որ միշտ նոյն ձեւով կ'արտադրին , վասն զի տարբեր ցեղի բուսոց իրարու հետ պատուաստն անկարելի է . ինչպէս հանքերն որ միշտ նոյն ձեւով կը բիւրեղանան : Այլ թէ պէտ գործարանաւորեալ էակաց նախնական տիպն անփոփոխ կը պահուի այլ և այլ սեռից վրայ , բայց կազմութեան աւելի կամ նուազ զարտուղութիւններ կը տեսնուին անհատից վրայ , որոնցմէ առաջ կու գան հրէշաւորութիւնք , և որ էակներն որ կազմութեան այս գործարանական թերութիւնն ունին՝ հրէշ կ'ըսուին : Այսու տեսութիւնը հրէշաւորութեան սահմանը շատ կ'անձկանայ , քան զոր կ'ընծայէին հին ա-